

ծագկած է Զէյթունի մէջ . — Հանդ . Ամս . , 1925 , էջ 130 .

2. — Աւետարան , 1727ին օրինակած և ծագկած է Զէյթունի մէջ , մահանի կիրակոսի խնդրանքով . — Սիւրմէեան , 8 . Զեռ . Հալէպի , Բ . Հատոր , թ . 38 .

3. — Ամանկ երէց , Գրիչ և Մազկող , 1694-1748 , աշակերտ Թափիր վարպետ Խաչատրուի . Բազմաթիւ գործեր հասած են իրմէ , բոլորն ալ օրինակուած Զէյթունի մէջ , բոլոր գրով , բացի մէկէն .

1. — Աւետարան , 1694 . ստացող Տէր Պողոս Արեդայ . — Սիւրմէեան , 8 . Զեռ . Հալէպի , 1935 , թ . 19 .

2. — Աւետարան , 1703ին գրուած և ծագկուած է իր և ուսուցչին՝ Խաչատրու Թափիր ձեռքով . — Նոյն , թ . 52 .

3. — Աւետարան , 1724 . ստացող Ք . Զաւպինց Զաքար և Եէջխուն . — Հանդ . Ամս . , 1894 , էջ 50 . Հմմա . Կիւլէսէրեան , Պատմ . Կաթ . Կիւլ . , էջ 467 .

4. — Աւետարան , 1724 , հոտրազիր մանք . ստացող Ք . մահանի Պողոս և Աննա : Զեռազիր ի Ռուսանուկ . — Հանդ . Ամս . , 1937 , էջ 573 .

5. — Քարոզափիր Դր . Տարեւացւոյ , 1725 . — 8 . Զեռ . Էջմիածնի , թ . 2131 : Հմմա . Կիւլէսէրեան , Պատմ . Կաթ . Կիւլ . , էջ 467 :

6. — Աւետարան , 1728 . ստացող Ք . մահանի Փանոս և Վարդէ . — Սիւրմէեան , 8 . Զեռ . Հալէպի , Բ . Հատոր , թ . 14 .

7. — Աւետարան , 1729 . — Կիւլէսէրեան , Պատմ . Կաթ . Կիւլ . , էջ 472 .

8. — Աւետարան , 1732 . — Նոյն , էջ 471 .

9. — Աւետարան , 1732 . — Նոյն , էջ 471-2 .

10. — Աւետարան , 1737 . ստացող Ք . Ցակոր և Եէջխուն . — Հանդ . Ամս . , 1894 , էջ 50 , թ . 3 .

11. — Աւետարան , 1748 . սկերիչ տիրացու Արագիռնի խնդրանքով . — Սիւրմէեան , 8 . Զեռ . Եւր . Մասն . Հաւաքումենու , թ . 21 :

Ե . ԵՊՈ . ԾՈՎԱԿՈՒ

ԻՐԱՍՏԱՐԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԼԻՆ ԳՈՅՈՒԹԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Այս յօդուածքը նայեածաբար կը ներկայացնեմ մեր բնբեցադներուն , քարզմանելով Յունացիկ Քոյլութեապաշտութիւն գրեն՝ ու լիւեայ աւճամանի մասին կուտայ ամբողջական եւ իմաստայիւրան մեջ .
ԽԱՐԱ.

Զարմանալի չէ երբեք , երբ հասաւատինք թէ արզի գոյութենապաշտութեան սկիզբը քրիստոնէութեամբ կը բացառուի : Քրիստոնէութիւնը իր վարդապետութեամբ , բարոյականութեամբ և խորհուրդով հոգեկան այնպիսի վիճակ մը կը ստեղծէ մարդոց մէջ՝ որ կը համապատասխանէ զոյլութենապաշտ կեցուած քին :

Նախ՝ քրիստոնէայ մարդոց Աստուածը վերացական չէ . վիլխովաները ընդհանրապէս վերացական կամ միզամածային ու լորտի մը մէջ տեսած են զԱյն . Պղատոնի Բարւոյն գաղափարը մտքի գրութեան մը անկիւնաքարն է , բայց աւելի արժէք մը չունի քան զբահաշուական հաւասարութեան մը Ք-ն : Բայց միւս կողմէ Արքահամու , Խանակայ և Յակոբայ Աստուածը զօրութիւն ունեցող էակ մըն է : Միսիթիքներու տարօրինակ վիճակները զԱստուած ապրելու և զԱյն գտած ըլլալու վիճակով կը բացառուի , այսինքն Աստուածոյ գաղափարէն անցնելով Անոր հետ հաղորդակցութեան մէջ մտնելու վիճակով : Նոյնիսկ պարզ , սովորական քրիստոնէուն համար , իր Տէրը անմատչելի էակ մը չէ , այլ Անոր հետ անձնական յարաբերութիւն ունի : Իր կեանքը ամբողջացնող մասն է և այնքան կենդանի զոյւթիւն մը՝ որ հասկնալի է զոյւթենապաշտ իմաստով :

Քրիստոնի Մարմնառութիւնը քրիստոնէական կրօնքին գոյութենապաշտ նկարագիր մը կուտայ : Արդարե մեր բնութեամբ և մեր զգայրաններու միջոցաւ , թանձրացեալ իրականութիւնները կ'ըմբռնենք , այնպէս որ մեզի համար ոչ մէկ բան այնքան զօրաւոր կերպով իր զոյւթիւնը կը զգացնէ որքան այն բաները սրոնց կը հապինք և կը չօշափենք : Մարմնառութեամբ , Բանը

լինելութեան այս կերպը ստացաւ և նոյն տահեն մեզի կարելիութիւնը պարզակաց իր կեածքը ապրելու, այսինքն մեզ զիտաւից գարձուց ա՛յն գոյութեան որ Բանին կեան բն էր:

Իսկ միւս կողմէ, անդրադասնալով քրիստոնէական բարոյական հասկացողութեան, կրնանք ըսել թէ քրիստոնէաներ զոհ չեն իրենց մեղապարտ վիճակէն! վասն զի Յուսուս ըստը, աԵղերու ք կատարեալք, որպէս և Հայրն ձեր երկաւոր կատարեալք: Այսիմ յառաջպիմութեան իր ընթացքին մէջ տուանց կասելու կ'ընթանայ մարդը իր առաջազդը նպատակին: Բայց քրիստոնէան Աստուծոյ հանդեպ ունեցած խորանի իր հաւատքին իսկ բերումով, խոյս կուտայ յաճախ այն անձկութիւններէն և վիշտերէն որոնք գոյութենապաշներուն բնական ըրջանուկը և մինուլորը կը կագմեն: Հաղագանգ և մեղապարտ մարդը զուր կուգայ անոնցմէ և պէսպէս զժուարութիւններէն . . . յազմական, վասնզի քրիստոնէութիւնը և իր քարոզած վարդապետութիւնը յազմանակի քարոզութիւնն է գերազանցապէս: Ասկայն, կը թուի թէ միւս ալ այսպէս եղած չէ, արուած ըլլաւով որ, էր երբեմն քարոզիչներ երկարօրէն կը յամենացին զժուարը բացատրելով և ներքին գոյունակութիւն կ'ունենային այգապէս ընելով: Երեակայութիւնը զժուարի կեանքը կը ներկայացնէր և ընդհանրութէս կը հաւատացուէր որ սակաւ ընտրեալներն են միայն որոնք պիտի զերծ կացուցուին անկէ:

Միջին գարերուն, Եկեղեցւոյ Հայրերը, ընդ որս և Ա. Օգոստինոս կը քարոզէին որ մարդը ի ձնողենէ մեղաւոր է և զատապարտութեան զատակները անջինչ կերպով դրաշմուած է անոր վրայ, եթէ ան չապափի: Աստուծոյ ողորմութեան: Այս կացութիւնը խորապէս կը վրդովէր և կը խոսվէր մարդը: Արդ՝ ոչ միայն Ա. Օգոստինոս նախակարապետն էր գոյութենապաշտ մտածելուկըն, այլ ձնունդ տուողն իսկ այն բոլոր մատածոներուն՝ որոնք իրենց սկիզբը և ուղղութիւնը կ'առնին կրօնական խորքէ մը և զատակարդ մը կը կագմեն: Բառքալ՝ թէն եանսէնեան՝ բայց ձնունդն է ուղղակի Օգոստինոսի գոյութենապաշտ մտածելու կերպի սիստեմին: Քիրքէկարգ և ս ակն-

յայտորէն իր իմաստասիրութեան արմատները խորած է կրօնական առողջ հողին մէջ և աշակերտն է Օգոստինոսի:

Ճշմարիտ քրիստոնէայի մեր հաւատքով, մեղաւոր ըլլալու մեր վիճակին համար, յուսանի ըլլալու պատճառ մը չունիք: Գանզի սկզբնական մեղքը ամբողջապէս չէ ապականած մարդը, չորհաց պարզեւմով մարդը աշխարհի քրայ տասկէ է իր հաւատքին միացնելու նույն բարի գործեր, որոնք մաս կը կագմեն իր քրիստոնէան, Աստուծութիւնը իր չորհաց չի դանարա անոնց՝ որոնք կը խնդրեն զԱյն ու կը գործածեն իր բարին: Այնպէս որ ճշմարիտ հաւատացեալը իր ներքին խաղաղութիւնը կը գանէ, ընդդէմ աշխարհի պէսպէս փորձութեանց և արիկածութեանց, առնուազն յօւսահատութենէն ամրողջապէս չընկճաւիր: Կաթոլիկները սակայն մարդուն ինքնաշխատիւնը կը խախտեն ամբողջովին և արտմութիւնն կը պատճառեն՝ որ հազեկան տագնեապնիկուածն ճակատագրական կը բնայ ըլլալ:

Քրիստոնէական վարդապետութիւնը, — կ'ըսին մտածողներէն ումոնք, — պըրապըտող մարդուն միտքն ու հոգին լիովին չգոհացներ, քանի որ մարդը ամէն բան հասկնալ կ'ուգէ և որնէ երեսոյթի պատճառը կը վիճուէ: Այս հասկացողութեամբ քրիստոնէութիւնը գոյութենապաշտութեան աւելի ուժ կուտայ, քանի որ այս վիրջինը ճշմարտութիւնը կը նկատէ որպէս ոչ-բանկան:

Հեթանոս իմաստասիրութեան անպատճախան ձգած կարգ մը խնդիրներուն պատճախանը գոյութենապաշտութիւնը կը ճարէ, մասնաւորաբար մարդուն և աշխարհին ձագումը կը բացատրէ Արարշագործութեամբ: Սակայն այս ընելու համար անհրաժեշտ կը զանայ Աստուծոյ կամեցողութիւնը բացատրել, և երբոր Աստուծոյ մասին կը պատրաստաւի խօսիլ, մտած կ'ըլլայ միօրիսիզմի մէջ: Թէն, ընդհանուր ձեռք մը, հաւատք կը նշանակէ մտածումի բացակայութիւն: Անշուշտ այս չի նշանակեր որ հաւատքին յարելով, բոլորովին կոյր և անարամարանական կարգի մը կը հետեւինք: Պիտի չհաւատայի — կ'ըսէ Ա. Օգոստինոս —, եթէ հաւատալու պէտքը չզգայի: այնուհանդերձ, պարտաւոր ենք

ՈՒԽՏԱԿՈՐԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Գրուած՝ Պօղոս Պատրիարքի կողմէ:

ՈՒՄԺԻՇ (1769) և ի Հոկտեմբերի իեւ, մեղագարտ Պօղոս Պատրիարքս Սուրբ Երուսաղեմի սկսայ աստ զհարկաւորսն Սրբոյ Տանո զամանս իրո զրով արձանացուցանել վասն պիտանաւորութեան ապագայիցն:

Նախ յորժամ տէրունական ուժուաւուրքն Աստուածով բարեաւ ելանեն ի Յապապէ, ըռէջիկն տեղւոյն իսկոյն փայէկ յդելոց է ծանուցանելով զորքանութիւնն և զորպիսութիւնն, որքան և կարէ, յզերով և զգիրն հրաւիրակին որ ընդ նաւին է, և աստ ժամանելոյն փայէկին՝ իսկոյն զնաւ-

խապատրաստեալ կոնդակն կատարելով, ըստժամանակի պատկանաւորութեանն զրի տալով զրագրին՝ հանդերձ ըռէջիկի զրով ընդ կրունկն զարձուցանելի է զփայէկի տալով զվարձն Եւ բաէջիկն աեղջոյն ըստ ամենայնի ասմենայն հոգալով կառավարի, լոց է, յամենայն հոգմանց գուն գործեալ վասն բեռանց չուտով յդել. նախ զփանքի բերինքն, և այն ևս նկատմամբ ըստին և այլոց՝ շրջահայեցողութեամբ: Եւ իրեն զիւր հոգալիքն կատարեցէ, որ է նախ բեռինքն, բրձնագիրնն, զաֆարն և այլն, ըս-

ճանաչումներ ունենալ. այս ճանաչումներուն մէջ է նուռ հաւատքը որ անպատճառ մտածելու ամբը չէ: Երբ ուկ հաւատամէ՛չի նշանակեր թէ սկը տեսնեմո, և Ա. Եկեղեցւոյ Հայրերէն մին նայնիսկ հաւատքը աւելի զար գասած է զփայէկից զիճակէն: Ունէ միտք որ ատակ չէ ընդունելու հաւատքն ու անոր ուսուցումները, այսինքն Աերմանացանի առակին մէջ յիշուած բերրի հող մը չէ, չի կրնար ընդունիլ զայն: Խաչեալ Փրկիչը, — կ'ըսէ Ա. Պօղոս Առաքեալ —, «Հրէից գայթակղութիւն էր և հեթանոսաց յիմարութիւն» (Ա. Կորնթ. Ա., 23): Իսկ Բասոքալ կ'ըսէ թէ սոմանք Սկզբնական Մեղքը անհեթեթ բան մը կը նկատեն: Հետեւ աբար զարմանալու պատճառ մը չկայ երբ կը քարոզենք իրողութիւնը այնպէս ինչպէս որ կայ ատիկած: Շնորհը զիրջապէս, ըստ սահմանի և էապէս ի փերուստ կը արուի ձրիաբար, այսինքն ոչ թէ մարդոց արժանիքներուն համաձայն, այլ, ըստ կամս Աստուածոյ: այսպէս հասկցուած, շնորհին անտրիսուր շնորհումը մէզ կը մօտիցնէ Սարթրի Պոյութենապաշտութեան կեզրոնական գաղափարին, որուն համար անտրիսուր տըւչութիւնը հոմանիչ է ոչ-բանաշկանին, և զրիթէ հոմանիչ է անհեթեթին:

Այս արագ ակնարկը բաւ է ցոյց ատլու համար մեզի թէ ինչպէս քրիստոնէական

զարդապետութեան մեր յարումը և անոր կոչչիլը կ'առաջնորդէ Պոյութենապաշտութեան:

Պոյութենապաշտութեան ումանք է ու թիւնը աւելի առաջ կը զասեն զոյութենէն սակայն այսպիսի զասաւորում մը ճիշդ կ'ըլլա՞յ քանի որ էութիւնը իմանալի է: ի վերջոյ, մտածումն է որ կրնայ էութիւնը ըմբռնել: Պոյութենապաշտութեան հրմական գաղափարը կ'ապացուցանէ որ մարդ լինելութեան իր ճամբռուն մէջ նախաճակատագրուած չէ: Խրաքանչիւր ոք ինք է որ կ'որոշէ թէ ինչ պիտի ըլլայ ինք, իր անհատական էութիւնը, զասնգի մենք ճշմարտապէս ենք այն ինչ որ կ'ըլլանք: Ապրելուն և պարզապէս զոյութիւն ունենալով միշն կարենոր տարբերութիւն մը կայ: զոյութիւն ունեցող անհատ մարդուն մէջ ստեղծագործելու շնորհը զրուած է: ուրիմ գոյութիւն ունենալ, ինքզինք զերազացիով ինքզինք ըլլալ կը նշանակէ:

Ինչո՞ւ ինքզինքը պիտի զերազացի մարդը, ի՞նչ իտէալ ունի այսպէս ընկերութիւն ու աւսկի՞ց կուգայ ստեղծագործելու մարդուն: Եր այս ձգտումին մէջ մարդը կը տեսնէ, կը ճանշնայ իր Արարիչը՝ որուզ զրութիւն և միջամտութիւնը ակներն կը դառնայ իր կեանքին մէջ:

ԹՈՒ ՅՈՒՆԻ ՔՐԻ

Թրգմ. ԶԱՅԵԿՆ Վ.ԲՐ.